

3115

491.99

V-35

1924

2304-10

13.


# ԱՆԳԻՏԱՑ ՊԻՏԱՆԻ



ՍՈՍ.ՋՆՈՐԴ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՆՈՐ  
ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ Մ. ՍԲԵՂՅԱՆԻ

(Դեկտ. 1922 թ. Մարտ 4ր)

ՏԱՍԵՐԿՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ ԴԷՍ  
ՏԱՍԵՐԿՈՒ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ



Գ Ր Ե Ց

ՎԱՀՐԱՄ Յ. ՄԱՐԳԱՐԵԱՆ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ  
1924

491.99  
Մ-35

1166  
2474

25 JUN 2013

69-1

3115

491.99

U-35

10

### Ա Կ Ն Ա Ր Կ Մ Ը

1911ին՝ Դաւենակցականներու թերթին մէջ Մ. Արեղեանի նոր ուղղագրութեան առաջարկը տեսնուեցաւ, առկէ քաջալերուած Յրեղեան մ'ալ, որքան կը յիշեմ, առաջարկեց նմանաձայն գիրերէն մէկ քանին զնդչել. օրինակ. Գը պահել Վ վտարել, Թ՝ ջնջել, Դ ընգուսիլ, Չ՛ի տեղ Յ և Չ՛ի փոխան Չ գործածել և այլն...

Ասոնց մասին ոչ մէկը արտայայտուեցաւ և ո՛չ ալ լրջօրէն բան մը գրուեցաւ. մամուլը լռութիւնը նախընտրեց. ուսուցչութիւնը՝ լեզուն զարգացման մէջ է, խոչընդոտի հարկ չի կայ, ըսաւ ու լռեց...

Կարծուեցաւ թէ՛ այս խնդիրը ինքնին փակուեցաւ, ոմանք ալ աւելցուցին թէ՛ արդէն գոյութեան իրաւունք չունէր. այս խօսքը ճիշդ պիտի բլար, եթէ գիրերու դերն ու զօրութիւնը գիտնային:

Բայց յանկարծ 1922ին Մ. Արեղեան (Առաջնորդ Հայոց լեզվի նոր ուղղագրութեան, Դեկտ. 1922 թ. Մարտ 4ի) տեսրակ մը հրատարակեց, անոր գործադրութիւնը պարտադրող նշանակագրով մը, թէ՛ ուսանողներուն եւ թէ՛ մամուլին:

Բոլոր խորհող զուխներ զարմացան ու ցաւեցան. անօգուտ էր աղաղակը...

Մ. Արեղեան կ'ուզէր փորձել կամ աւելի ճիշդ արդիւնքին վրայ վստահ կը յայտարարէր թէ՛ գրել կարգալը դիւրանալէն զայս թէ՛ ժամանակի և թէ՛ սպագրութեան ու թղթի խնայողութիւն ձեռք պիտի բերուի գիրերու զեղչումով: Ահա, իր բառերը «վորով բառերի գրութիւնը կը կարճանա, եւ ժամանակի սնեւտու կը լինի»:

5240-83



Մ. Աբեղեան համոզած էր իր աշակերտները . . . :

Սակայն մենք անսեսագիտութեան եւ ժամանակի խնայողութեան շահ չը դանհիլէ զառ, խառնագիտութիւն եւ ժամանակի կոռուս եւ անսեսագիտութեան դեմ մեղանշում միայն դասնք :

Խ. Հ. կառավարութիւնը, որ այնքան ուշադիր էր իր նախորդներուն սխալը չը դործել, անսպասելի որոշում մը տուած էր, ընդդրկելով Մ. Աբեղեանի առաջարկը եւ բռնի պարտադրելով զայն, ամբողջ Հայութեան սիրտը վիրաւորած եւ անոր վշտարեկ նայուածքը իր վրայ հրաւիրած էր . . . :

Թերեւս ըսուի թէ՛ Ան մասնագէտներու կարծիքը նախապէս հաւաքած էր. բայց գիտնալ պէտք էր. որ լեզուն ընդհանուրին կը վերաբերի, մասնագէտներուն եւ կառավարութեանց սեփականութիւնը չէ, անոնք կրնան թելադրել, բայց ո՛չ պարտադրել . . . :

Հայ ժողովուրդը թէ՛ եւ գրաբարը մտոցեր, բայց չէ ուղած անոր բառերը ձեւափոխել եւ այնչափ յղկեր ու մաքրեր է իր լեզուն, առանց բռնի պարտադրութեան, որ երբեմնի Ռամկօրէնը՝ այսօր գրական լեզուի բաձրացուցեր է :

Մ. Աբեղեան՝ իբր մասնագէտ պէտք էր գիտնալ այս եւ դպրոցական արտասանութիւնը ուղղագրութեան հիմ պիտի չը բռնէր, համոզուած ըլլալով թէ՛ դպրոցականը սխալ կ'արտասանէ եւ անսխալ չը կրնար գրել, անշուշտ լեզուն իւրացնելէ առաջ :

Չուզեցի հաւատալ Մ. Աբեղեանի սա տողերուն . «Բարեփոխութիւնը հիմնված ե գրական-դպրոցական արտասանութեան վրա» : Այս գրական բառն ալ մեր քննութեան միջոցին, դժբաղդաբար դրուած ատանք Ռամկօրէնի կամ ժողովրդական արտասանութեան տեղ :

Ահա, երկու տարուան փորձն աչքի առաջ ունենալով առաջարկուած ու ընդունուած բարեփոխութիւնները՝ որոնք շակեցնեցին մէջ անուած եւ արբեր գիտով գրուած են, կ'ուզեմ ֆրենել, ուրախ ըլլալով որ չընդունուածները չեն յիշատակուած, արդեօք Տրեղեանին առաջարկներն էին անոնք . . . :

ԱՌԱՋԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՆ Է .

«1. Ընդունված բարեփոխութիւններ. Օ սառի վսխանակ Ո. ամեն դեպքում» :

Այս փոփոխութեան զօրաւոր պատճառ մը ցոյց չէ կրցած տրուիլ .

Օ գիրը մեր հին աւի տեղ դրուած ըլլալով, այդ պաշտօնը Ո գիրը չը կրնար կատարել, նոյն իսկ գիրերու հեղինակ Մեծն Մեսրոպ, որ Օ գիրը կը ճանչնար, ինքը չուզեց փոխ առնել, աւի (ուրեմնալու) նշանակութիւնը պահելու համար :

Մ. Աբեղեան անխորհրդաբար օ գիրը կը ջնջէ անոր անուէր կուտայ յին, ե կ'անուանէ զայն օ . . . ե 500է աւելի Օ գիրով սկսող բառերը Ո գիրով կը պարտադրէ գրել, որպէս զի թէ սխալ հնչուին ե թէ սխալ գրուին . . .

Արդի՞նք. — Մեր Օ գիրով բառերը ետեւանցին այլ եւս պիտի չը կրնայ կարգալ, որովհետեւ մեր Օ գիրը անոնց գէրօն է, այլ եւս օ գիրը պիտի չը ճանչնայ, երբ օրիորդ գրես, ան պիտի կարդայ զեօրիորդ, երբ անք գրեն հիլզորեն մենք պիտի հասկնանք ճ անձ են, մինչ ան ըսել կ'ուզէ ճ օրէն : Մ. Աբեղեան այս փոփոխութիւնը կը պարտաւորի ընել, որպէս զի բառի մէջ սխալմամբ սի տեղ օ կամ օի տեղ Ո չի գրուի . . . մինչ եթէ բառի մէջ օ գտնուող 50 բառերը մէկը լաւ ճանչ

նայ, որոնց 5—10 հատը խիստ գործածական են կեանքի մէջ, բնաւ ու օ գիրի սխալ չընէր, իսկ եթէ ընկ կամ ընէր, լեզուն և մամուլը կորուստ մը պիտի չունենար. իսկ հիմա Մ. Աբեղեանի բարեփոխութեան առաջարկի պարտադրումէն առաջ եկած է, որ 500է աւելի օ գիրով սկսող բառերը ու գիրով սխալ գրեն, ու գիրով սկսող բառերուն առաջ ալ Վ գիրն աւելցնելով կրկնակի սխալագրութիւն մը ստեղծեն, որպէս զի որդին, օրդի չը կարողան նոր ուղղագրութեան համաձայն, ուստի պարտին որդին գրել Վ գիրի յաւելուածով վորդի... :

Այս պարագային ո՞ւր կը մնայ «վորով բառերի գրութիւնը կը կարճանա եւ ժամանակի սնեխում կը լինի» խօսքը, այս սնեխում է թէ ռայլութիւն... :

Եթէ Մ. Աբեղեան հայերէնագէտ մը ըլլար, պիտի սոսկար Վ գիրէ ետք ու գրել. (տե՛ս ՆՈՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ՎԵՆԵՏԻԿ, 1850, երես 8). գիտնալով որ ու գիրի առաջ Վ դնել բնաւ ներելի չէ, և այս կանոնը պահել հարկ էր, որպէս զի բառի մը սկիզբը Վ լսուած պարագային միայն ու գրուի և ո՛չ Վ, երբ ուր անունը կը փոխես, պէտք է Վ գիրը աւելցնես... :

Բայց Մ. Աբեղեան կ'ըսէ թէ՛ «Առանց սկզբի անկայուն Վ եւ Յ տառերի պեսք ք գրել ամեն անգամ յերբ ցանկանում եմք արտասանել կամ արտասանում եմք ժողովրդական ձեւով առանց Վ եւ Յ հնչյունների, (այսինքն օր ձայնով ըսել կ'ուզէ), ինչպէս. — ողորմի Ասված, քո հոռն ողորմի» այս տեղ փոխան գրական արտասանութեան, ժողովրդական մը կ'ստեղծուի, որ բնիկներացած ալ չէ. շատ դաւառներ, տակաւին ո՛չ թէ՛ օղորմի, այլ ողորմի. Տէր ողորմեա՛ կ'ըսեն, իսկ եթէ զանազան գաւառներու հնչումները ՀիՄ բռնելը

սկզբունք ընդունինք, այն ժամանակ հացին՝ խաց կամ հոց ըսողներ շատ կային ու կան. պէտք էր այդ գիրերն ալ հնչափոխութեան ենթարկուէին:

**ԵՐԿՐՈՐԴ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆ Է.**

«2. Է տառի փոխանակ Ե ամեն դեպքում»

Պէտք է գիտնալ որ «Նոր ուղղագրութեան նպատակն է ձայնավորների յ կիսաձայնի յեւ Վ բաղաձայնի նկատմամբ վերացնել ԳՐԵԼ-ԿԱՐԴԱԼՈՒ եւ ՈՒՂԷԱԳՐՈՒԹՅԱՆ ուսման դժվարությունները»... :

Այս կէտը միշտ աչքի առաջ պէտք է ունենանք և գիտնանք զիսաւոր և ազգօգուտ ՆՊԱՏԱԿԸ Մ. Աբեղեանի բարեփոխութիւններուն, բայց խնդրեմ ըսէք է գիրը գրել-կարդալու և ուղղագրութեան ի՞նչ դժուարութիւն ունի, երբ իր ձայնը անփոփոխ է, թէ՛ բառին սկիզբը, մէջը ու վերջը և պարզ ու որոշ կանոն մը ունի, ի՞նչու վտարուի այդ գիրը, երբ ինքը շատ գիրերէ առաջ գոյութիւն ունէր... և իր անունը ու ձայնը տրուի Ե գիրին, որ իր որոշ ձայնը ել կը լսուի բառերուն սկիզբը և բնաւ սխալ չը գրուի, իսկ բառերուն մէջ եւ ձայնը հանելուն և տառասխալներու տեղի տալուն դարձանը փոխանակ խորհելու Մ. Աբեղեան է գիրը բոլորովին կը ջնջէ մեր Այբբենէն ի նպատակ ք գիրի, որ բառերու խառնաչփոխութեան պատճառ կ'ըլլայ, որ բառերու խառնաչփոխութեան պատճառ կ'ըսենք՝ եթէ իմ ուղղագրական կանոնս լաւ ուսուցանես, զիս չեն շփոթեր ք գիրի հետ:

Սակայն Մ. Աբեղեան ԲՆԱԻ ՍԽԱԼ չգործուելիս համար կ'առաջարկէ կամ կը պարտադրէ 1700 ք գիրով սկսող բառերուն առաջ, նոյնքան Յ կիսաձայն գիրը

Սրեւմտեան հայերը վաղուց անդրադարձած են այս կէտին, բայց գիտնալով որ յ գիրք ա և ո գիրքերուն միայն կը յաջորդէ, լեզուին կանոններուն դէմ չը մեղանչելու համար կը գրեն լուս, ուժ, բայց ո՛չ բոյնը՝ բուն, յոյսը՝ յուս, կոյսը՝ կուս, զգուշանալով իմաստի շիտթուծենէն: Այս տեսակ բառեր թիւով քիչ ըլլալուն, ցարդ ո և է արտունջի ալ տեղի արուած չէր, բայց Մ. Աբեղեան մեծ բարեփոխիչի տիտղոս ստանալու միակ տենչով, հին գրուածք մը նորոգած է... ասանց գիտնալու թէ՛ մեր նախնիք ինչո՞ւ փոխանակ լուս գրելու լոյս գրած են, լուկ սևուականը լուսոյ:

ՎԵՅԵՐՈՐԳ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆ Է.

«6. Յ ատի փոխանակ Հ. բառերի սկզբում, յերթ Յ ատն արտասանվում է իբրև հագագայլն Հ ինչն:»  
 Հխուս, Հակոբ, Հուդա, Հովսեփ, հիմար, հակինթ լաւ չէ՞ր ըլլար, Մ. Աբեղեան ատաջարկէր և բռն յ գիրով սկսած բառերն եի կարդալ, ինչպէս ես միշտ լսած եմ. հրեաները Յակոբին եագ», Յուդային եուսա և մեր անուս գիւղացիները շատ անգամ իրարու կ'ըսեն եիմար... փոխանակ յիմարի և քանի որ երկու ձայնաւոր քով քովի չի գար, կը գրենք յ գիրով պիտի բսէր, փոխանակ ամենքն ալ ի գիրով գրելու... բառսկիզբի յ տառը, ինչպէս և առ հասարակ յ տառը միւս բաղաձայններուն պէս բառի մը նշանակութիւնը չը փոխեր, նոյնն է Յակոբ կամ Ակոբ, յուշիկ կամ ուշիկ, ետ մնալ, յետ մնալ: Բաց ասկից յատուկ անունները այնչափ գործածական եղած են, որ յ տառը հի փոխելը սխալ ու անօգուտ է և հիմա մենք օտար անուններն կ'արտասանենք այնպէս, ինչպէս որ անոնք կը հնչեն, ուրեմն, այս ատաջարկն ալ անպիտանութեամբ կարգը կ'անցնի:

ԵԹԹՆԵՐՈՐԳ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆ Է.

«7. ետ, եօ, իւ յերկբարբառների փոխանակ յա, յո, յու»: Օր. Ասյան, վորդյակ, յերկյուղ, ձյուն և այլն: Ինչպէս ըսինք յ գիրը բաղաձայնէ կտք բնաւ չի գար. ասոր հակառակ պնդումը յ գիրին դերն ու զօրութիւնը չը գիտնայ կը նշանակէ և ո՛չ ալ ստիպողութիւն մը կայ այդ փոփոխութեան:  
 Մ. Աբեղեան այս կանոնով սակայն, բոլորովին նպատակէն կը չեղի, որովհետեւ գրել-կարդալն և ուղղագրութիւնը ամեն կերպով դժուարացնելէ զառ բաներն իր բարեփոխութեանց կուտակումով կ'այլանդակէ և բոլորովին անձանաչելի կ'ընէ, մանաւանդ ձիւնը և բուրբ թիւն վերջացող բառերն որ կը գրէ թյուն... ատեան, որդեակ, երկիւղ, ձիւն աւելի գիւրին կը կարգացուին քան նոր ուղղագրութեամբ... մանաւանդ անտեսումի շահ մ'ալ չի կայ:

ՈՒԹԵՐՈՐԳ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆ Է.

«8. Դուս ե ձգվում բառերի վերջի անձայն Յ ատը»: Այս ատաջարկը մեզի համար շատ հին է, նոյն իսկ տպուած գիրքեր ունինք այս ձեւով՝ սուանց յ գիրի, բայց նկատելով որ 6-7 միավանկ յայտնի բառ միայն կայ որ բառին վերջ յ իր ձայնը կը հանէ և նկատելով որ ա, ո վերջացող յատուկ անունները և բայերու հրամայականները եւ այլն իրենց վերջը յ չունին, աւելորդ նկատուեցաւ այդ տեսակ կանոն մը սահմանել, հապա ըսուեցաւ բացի այ, վայ, բայ հայ, ձայ, խոյ միավանկներէ, բոլոր գոյականներու ձայրը գտնուած յ գիրը անձայն է՝ բայց դեր մը ունի, որ խեղճ Մանուկ Աբեղեան չը գիտեր և աւելորդ կը նկատէ... նոր բան մը ըրած ըլլալու յաւակնութեամբ...:

ԻՆՆԵՐՈՐԴ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆ Է.

«9. Ե՛ տառից հետո, բառերի միջուկ ավելացվում է Յ տառը, յերբ յեսեւից մի ձայնավոր է գալիս»։ Օրինակ «Եյութիւն, մարգարեյի» բայերի մէջ «Եյի, եյիր, եյինք, գրեյի, գրեյիր, գրեյին»։

Այս տեսարանը ամենէն սարսափելին է, թէ աւելորդ գրերը, և թէ կարգալու և ուղղագրութեան դրժուարութիւն, «Ժամանակի սնտուկ»ի հակառակ... Հակասութիւն ալ կայ, երբ Մ. Արեղեան է գիրի ձայնը ու անունը տուած է Ե գիրին, ինչու եի, եիր եինք, գրեի, գրեիր, գրեին իրեն դիւրին կամ թիւր ուղղագրութիւնը աւելի խառնաչփոթել կ'ուզէ Յ եր աւելցնելով... Մ. Արեղեան իր ծնածը հրէջ մը ըլլալը այսօր տեսնելէ վերջ, չեմ կարծեր որ ստրջացած չըլլայ իր բարեխոսութիւնները ՊԱՐՏԱԴՐԵԼ տուած ըլլալուն համար։

ՏԱՆԵՐՈՐԴ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆ Է.

«10. Ո՛ տառից առաջ բառերի սկզբում ավելացվում է անկայուն Վ տառը ամեն անգամ, յերբ արտասանվում են»։ Ինչ... (Կ'երեւի իր նախկին վո ձայնը բոսել կ'ուզէ)։ Նոր ուսանողները վ և յ աւելցած տառերը ինչպէս պիտի ճանչնան թէ անկայուն կամ մնայուն են, երբ արդէն աւելցած տեսնեն զանոնք բառերու վրայ։

Բայց ինչ ընէ խեղճ Մ. Արեղեան, Ո գիրը երբ Օ է, Ե գիրը երբ Է ի վերածեց ջնջելով Օ և Է գիրերը, անոնց հին ձայնը գտնելու համար 1000 անկայուն վ գիրի և 1700 անմնայուն յ գիրի պէտք ունեցաւ... Բ և Է գիրով նոյնքան բառ արտասանելու համար, և

տակաւին պնդողներ կան թէ՛ Մ. Արեղեան լաւ տեսնող է... և ո՛չ վրան մը կամ վրեանեան մը։

ՏԱՄԵՒՄԷԿԵՐՈՐԴ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆ Է.

«11. Ե՛ տառից առաջ բառերի սկզբում ավելացվում է անմնայուն Յ տառը ամեն անգամ, յերբ արտասանվում են»։ (Ըսէ՛, ևչ)։ օրինակ. յեղբայր, յեկեղեցի, յես (ես)։ Աւելի տարօրինակ առաջարկն ալ լսեցէք. որովհետեւ երինչ, երիվար. երազ, երկանք, երեւան և այլն ըսողներ ալ կան եղեր, կարելի է գրել կ'ըսէ Մ. Արեղեան (Մեզի պէս) երինչ, երիվար, երազ, երկունք, երեւան և այլն, ասանց յ գիրի... Ասկից վերջ ուսանողները պէտք է գուշակ ըլլան Ո, Ե գիրով սկսող բառերը ճիշդ գրելու համար, այսինքն վ կամ յ զինն կամ չը զինն, կրնան բոսել «ասանկ հնչող ալ կայ... Մ. Արեղեան, Մենք լսած ենք» և այլն... աւա՛ղ, որ կանոնադիրը Մանուկ է։

ՏԱՄԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆ Է.

«12. Ե՛ն բայի միակ ձևերը, յերբ իրեն վերջահար բառ սերս կերպով միանում են ձայնավորով վերջացած նախորդ բառին, գրվում են արտասանութեան համեմատ ՍԿԻՉԲԻՅ ԱՒԵԼԱՅՍԾ ԱՆԿԱՅՈՒՆ Յ տառով՝ յեւ, յես, յե, յեմ, յեք, յեմք, յեմք. իսկ երբ նախորդ բառը ԲԱՂԱԶԱՅՆՈՎ է վերջանում, գրվում են առանց տառի. եւ, ես, և, եմք, եք, եմք ևն։ Ինչպէս. յես աւ, դու յես, նա յա, մեմք եմք, դուք եք. նրանք եմք, գետնու յեւ, գետնու յես, գետնու յե, բայց գետնու եւ, գետնու ես, գետնու ե», և այլն։

Կեցցե՛ս Մ. Արեղեան, ասկից ալ դիւրին գրել-կարգալու և ուղղագրութեան կանոններ չէիր կրնար

ստեղծել... շեղելով բուն նպատակէդ, որ էր «Չայնա-վորների Յ կիսաձայնի եւ Վ բաղաձայնի նկատմամբ վերացնել գրեյ-կաբոյալու յեւ ուղղագրութեան ուսման դժվարութիւնները վոր ժամանակի ընթացում մեր յեզվի բնական ճնշումնափոխութեամբ առաջացել են գրութեան մեջ»:

Այս բանը կարելի չէ՞ր ընել մէկ քանի պարզ կանոններով, որոնց զխաւորը պէտք էր ըլլալ գրութեան պէս հնչել ու կարգալ, միօրինակութեան ուժ տալով:

Մ. Արեղեան եթէ ըսէր, բառին ոկիզըր եւ ն գիրերը իրենց բուն ձայնը կը հանեն. օրինակ. — հրկինք, երկիր պէտք չէ կարգալ էրկինք էրկիր, այսպէս ալ որդի, ողորմեա՛ պէտք է կարգալ վորդի, վորդորմեա եւ ոչ օրդի կամ օղորմեա:

Ինչ պէտք է գրութեան պէս հնչել, ձիւն, նեղութիւն եւ ո՛չ նեղութեուն:

Յ բացի միավանկներէ բառերու վերջը գրութեան անընթեաններէ յ գիրը ո՛չ թէ աւելորդ է, այլ իրմէ առաջ գտնուած ձայնաւորը չերկարելու համար է, եւ այն, այն առեւն աւելի մեծ ծառայութիւն մը մատուցած կըլլար եւ ժողովրդական, գրական, դպրոցական, գաւառական, գիւղական, վախճանական արտասանութեանց մէջ մոլորում չէր օւնենար:

Հայ լեզուն գրեյ-կաբոյալու եւ ուղղագրութեան դժուարութիւն չունի, մեր սխալ ճնշումներն են որ դժուարացուցած են, Արեւելեան հայերը Ազգը կամ Ազգը գրութեան պէս կ'արտասանեն, իսկ մեր տղաք սխալ կը գրեն, որովհետեւ մեր բերնէն կը լսուի ասոյ եւ ասոյ: Ուրեմն ուսուցիչները պարտին գիրերու բուն ձայնը զգալի ընել, բառին մէջ եւ ն գիրերը քիչ մը երկար հնչելով իբր ե՛ն կամ ՈՒՅ մինչեւ որ վարժուին ուսանողները:

Եթէ լեզուն մեր հնչուններուն պիտի յարմարցնենք, վա՛յ մեզ, շատ չը տեւեր բառերը անձանաչելի կ'ըլլան ու նշանակութիւննին կը կորսնցնեն ու իրար բնաւ չենք հասկնար:

Մ. Արեղեան այս ամենը կարգալէ վերջ, սիրտ պիտի ունենա՞յ չը տանջել հայ դաւակները արդեօք, չը խորթացնել իրարմէ, չը խառնաշփոթել մեր գոհար լեզուն, բաւ համարել ըրած փորձերը եւ երթալ խնդրել ի՞նչ. Հ. կառավարութեան, որ լեզուն պրկող շղթաները պարտադրութեան հրամանագիրը այլ եւս չնչէ:

Այս առեւն միայն վստահ կրնանք ըլլալ թէ՛ լեզուն շատ արագ պիտի յառաջանայ, որքան չը յուսացուի, բաւ են այսքան անուտի փոփոխութիւնք եւ առաջարկներ. անօգուտ փորձեր՝ վնաս միայն կը բերեն, «փորձուածը կրկին փորձել յիմարութիւն է» ըսուած:

ՎԵՐՋԻՆ ԽՕՄԲ.

Հրատարիք անիմաստ եւ խորթ լեզուներէ եւ պահպաններէ ինչ որ ազգին ամբողջութեան սիրելի, բանաւոր եւ գործածական է: Որ եւ է անհատ մը իրաւունք չունի հայ լեզուի հարազատութիւնը խաթարել, ստեղծելով լեզուական խառնադաշտ մը... Մեր բառերը երկար դարերու հոլովումին հետ եկած հասած են մեզ: Լեզուի մեծագոյն վարժապետներ զգուշացած են նշանախեց մը իսկ փոխել: Պ. Արեղեան երբ կը յաւակնի գրական Արիսպագոսին առջեւ բերել իր առաջարկը, պէտք էր շատ խորհիլ: Եւ այդ երկամեայ շրջանը բաւական համարելով իր փորձին համար, պէտք է յետ կոչուում ընէ եւ պահէ մօր բառերու իսկութիւնը, որովհետեւ սա բառերն եւ ուրիշներ ձայն բարձրացնել ակած են եւ չեն ուզեր միօրինակ գրուիլ յօտ, հոտ, հօտ, յօն, հոն, սէր, սեր. պետ, պէտ, գետ, գէտ, գեն, գէն, եւ այլն: Պատիկ փոփոխութիւն մը ընելու համար գիրերու դերն ու զօրութիւնը նախ գիտնալ պէտք էր, դժբախտաբար չէք գիտեր:

Բեքա, 11 Սեպտ. 1924

ԵՔԷ ԲՍՐԵՐՍՐ ՄԸ ԳՏՆՈՒԻ

Մ. Աբեղեանի գործնական պատասխան մը  
ըլլալու համար լոյս պիտի տեսնէ:

ՆՈՐ ՊԱՏՐԱՍՏՈՒԱԾ

**Ա. Բ. Գ.**

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՔԵՐԱԿԱՆ-ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

մը, որով կարելի պիտի ըլլայ, միայն 40 օրէն  
ուղիղ գրել-կարդալ սորվեցնել հայ փոքրիկ-  
ներուն՝ (մեծերուն աւելի շուտ) մանկավարժա-  
կան շահ հանելի եւ զբօսեցուցիչ դրութեամբ:

Դիմել Հեղինակին՝ Կ. ՊՈԼԻՍ ԱՐԱՄԵԱՆ  
Տպարան Չամախնըլար Յակոբեան Խան կամ  
ԲԵՐԱ Քայլօննի Քուլուխի մօտ ԹԷՔԻՐ փողոց  
ԹԻԻ 10:

« Ազգային գրադարան



NL0233554

